

գաղափարին, զոր դուք եւս Ձեր նամակին մէջ անբան շիրմորէն շատագոված էիք :

« Ենթակ Ձեզ կ'ուղարկենք հարիւր բուպի եւ կը խնդրենք որ հաճեք զայն յանձնել Անիի պեղումներուն շայակցող մասնախմբին : Մեզ՝ Հայոցս՝ համար էական նշանակութիւն ունին բոլոր ճիգերը որ կը կատարուին մեր անցեալը իր ամէն ձեւերով երեւան հանելու համար : Փրոֆ. Մառ, եռանդով մը եւ ձեռննատութեամբ մը, որ արժանի են մեր երախտագիտութեանն ու հիացմանը, լոյս արեւուն կը հանէ մեր նախաշայրերուն փառքին ու տաղանդին նշխարները՝ որ Անիի աւերակներուն տակ ցարդ կը մնային թաղուած. Հայոց պարտքն է հօգրսպէս աջակցել այդ գործին, որ դժբաղդարար դեռ չէ գտած այն բովանդակ ոգիութիւնը որուն պէտք ունի եւ որուն արժանի է :

« Ինքուրոյս, չունենալով իր տրամադրութեան տակ մեծ միջոցներ, կ'ուզարկէ այս համեստ գումարը, բայց եւ կը խնդրէ Բազումի Հայոց Կուլտուրական Միութենէն ուշադրութիւն դարձնել այդ գործին վրայ եւ ընել ինչ որ կարելի է որպէս զի Կովկասի Հայութիւնը լայնորէն օժանդակէ այդ բազմօգուտ գործին : »

Այս նամակին հետ, որ կ'ուղարկուի Ընդհ. Ժողովէն քիչ յետոյ, պիտի զրկուի նաեւ Բազումի Հ. Կ. Միութեան՝ կէսը « Պաղտասար Աղբար »ի ներկայացման հասոյթին, որուն միւս կէսը պիտի յանձնուի Օրմանեան Պատրիարքին հրաւերով ի նպաստ Թրքահայաստանի սովելոյց բացուած հանդանակութեան :

Սորիդին գանձապահ՝ Պ. Հ. Մելիքեան, ներկայացուց ելեւմտեց հայուեկչիւր : 1906 մարտ 31(ին մինչեւ 19) 7 մարտ 31, Միութիւնը ստացած է 10,459 Փրանք (երկու բարերար անգամ, 5000 Փրանք, 11 մշտական անդամ՝ 275) Փր., 37 անդամ՝ 970 Փր., նուէր՝ 50 Փր., նուագահանդէսէն՝ 357 Փր., պարահանդէսէն՝ 2020 Փր. Մեծանիի պանքայէն, ուր կը մնայ Միութեան գրամը, տոկոս՝ 112 Փր.) : Մտխմբ՝ 2688 Փր. — Մարտ 31(ին մինչեւ Մայիս 16, Միութիւնը, ունեցած է երկու նոր անդամներ, որոնց մին 250 Փր. տուած է, եւ միւսը 2000 Փր. արձանագրուած :

Ընդհ. Ժողովը որոշեց՝ ըստ Կանոնագրու-

թեան՝ Միութեան շրամագիրին 20 0/0ը արժեթղթի վերածելով պահել Քրէտի Լիօնէ դրամատան մէջ՝ իբր « Փոնդ » :

Ընդհ. Ժողովը միաձայնութեամբ վերընտրեց նորորդին երեք շրջանաւարտ անդամները, Պ.Պ. Իսկենտրի, Մելիքեան եւ Զոպանեան :



Ք Ր Ո Ն Ի Կ

Ասով Եարճանեան, Հոգեվարքի եւ Յոյսի քահնետ. — Ռեթեոս Պեքպեթեան. — Անարդար տեղութիւնը :

Ասով Եարճանեան, Հոգեվարքի եւ Յոյսի քահնետ. — Եարճանեանի նոր հատորը, մինչեւ ցարդ իր հրատարակածներուն մէջ՝ ամենէն հարուստը եւ բազմազանը, օսմաննուած է փոռաւոր ու յաւերժական կեանքի մը՝ իբր մեր ժամանակակից բանաստեղծութեան ամենէն շքեղ, ամենէն տոմիկ եւ ամենէն ուժեղ էջերէն մէկը : Դիւցազնօրէն եւ Հայոցդիներու շարքը երեւան հանած էին ճշմարիտ գիւցադներգակ բանաստեղծ մը : Այստեղ՝ Եարճանեան կը յայտնուի քնարերգակ. բայց գեղեյկագիտութիւնն ու ներշնչումը միշտ նոյնը կը մնան. ինչպէս որ զուտ գիւցազներգական էջերուն մէջ քնարերգութիւնը կ'իշխէր, այն քնարերգական քերթուածներուն մէջ ալ գիւցազներգական շունչն է որ կը տիրապետէ : Խառնուածքի կուռ միութիւնը՝ Եարճանեանի յատկանիշներէն մինն է արգէն, յատկանիշ մը որ այդ քերթուղին ուժը կը կազմէ, եւ՝ կերպով մը՝ թերութիւնն ալ, որովհետեւ իր բոլոր էջերուն մէջ ներշնչումն ու ձեւը միշտ ինքնանման մնալով՝ այդ բանաստեղծութիւնը ճապուղի աշխարհագրութեան մը, անակնկալ յայտնութեանց, հակապատկերներու հրապոյրը չունի բայց գեղեցկութիւնը որ կայ այդ միութեան մէջ, այնքան բարձր է ու հզոր՝

որ գանգառելու պատճառ մը չունինք անոր մշտանոցն ինքնաշայտնումէն : « Հողի » մըն է աղչել, խորոտ, մաքուր, որ կ'աղաղակէ իր ցաւը : զգայթը, վերժե՛ծ ծարաւը՝ հանգէպ հարկնի գալէտքին, եւ իր հրճուանը, զորովը՝ հրացու մը անոնց համար որ կը պայքարին՝ եւ այդ աղաղակը գմայլելի է իր նշխունի քաղցրութեամբը, որքան զայն արձակող զգացման զօրութեամբը : Ըսել չէ թէ միութիւնը զոր կը նկատեմ Եւրոպականին մէջ, զերծ եղած ըլլալ ամէն քնայրջումէ, առաջին օրէն իսկ վերջնապէս պարտառ ցառած ըլլալ քերթողին մտքէն՝ ինչպէս հին օրերու Աթենասը՝ համակ սպառազէն՝ ժայթքեց Արամազդին ուղեղէն : Այս հատորը հայելին իսկ է այն քնայրջութեան որմէ անցած է Եւրոպականի տաղանդը . առոր մէջ կը գտնենք կտորներ այլ եւ այլ ժամանակներու մէջ զրուած, սկսեալ առաջին քերթուածէն (Կոստաւ) որով բանաստեղծին անունը յայտնուեցաւ հայ հասարակութեան, մինչեւ վերջին անտիպ կտորը (Ասպետիկ երգը) զեռ քանի մը ամիս առաջ զրուած : Ակնբերու է այդ քնայրջութիւնը, բայց եւ շատ պարզ . Եւրոպական իր ճամբան գտած է՝ կարգալով վերհարանը : Մեթերլինքն ու Հանրի աբ Բենեթն . իր առաջին արտադրութիւնները այդ վարպետներու խորին ազդեցութիւնը՝ մերթ նմանողութեան, փոխառութեան հասնելու աստիճան՝ ցոյց կուտային . անոնցմէ մէկ քանին միայն Եւրոպական մտնուցած է այս հատորին մէջ : Կոստաւ, Աւետուսի գիշեր, Թաղու մը, Յուգուերիւն .

... Առ մօտաւոր աւ հեռաւոր հազմներուն բոլոր մահազանգներ նուիրական, Երկաթօրէն, մահազուօրէն ու բարեպատօրէն, Արեւէն այրի ու ամայի զլեւեթն մեջ բլին քի՛ Բարեկամ մը, անատներու եղնիկներուն ու լիճներու կարապետներն Առ երկայն ու անաւոր ծաւերուն ու հովերուն հետ, Երկրագործութեանով իր բարեկամը կը բազէ . . . Գիթէք քի հեռաւոր ու մօտաւոր հազմները բոլոր Օտնուուն ու մաղբերուն ոճիւրներէն Բանդուկան . . . Կարապետներն ու խաբեպա եղնիկները հովերուն մեջ խեղդուեցան . . .

Այդ կարգի կտորներուն մէջ՝ զոր Եւրոպական ընտրած է այս հատորին մէջ մտնուելու համար, յիշեալ վարպետներուն ազդեցութիւնը միշտ զգալի է, բայց անոնց մեծ մասին մէջ այդ ազդեցութիւնը արդէն ազատ ու ինքնատիպ ձեւով մը կրուած կ'երեւնայ : Յետոյ՝ Եւրոպական բարբոսին իւրացուց ինչ որ ասած էր այդ եւրոպացի վարպետներէն, եւ իր միւս քերթուածները միմիայն իբրն են, թէպէտ եւ միւս պահելով ինամուսութիւն մը այդ մեծ բանաստեղծներու գեղեցկագիտութեան հետ, եւ աստիկա շատ հասկնալի է, որովհետեւ՝ հակառակ իր զուտ եւրոպական զարգացման, Եւրոպական խորապէս «արեւելիք» է երեւակայութեամբ եւ զգայութեամբ — ի՞նչ է ոչ մտածմամբ եւ ճաշակով զոր Արեւմուտքի հետ շփմամբ է կերտած . Իր հոգին սուզակի կը սերի այն հին երգիչներէն որք Վեռաները կամ Ատտուածաշունչը երգեցին . առք, Մեթերլինք եւ վերհարան ու Նոյն իսկ . Թեպէտ նուազ չափով, աբ Բենեթէ, տարապայմանին, ծայրայեղին, խորհրդաւորին ու յանդուգինին, զերագոյն նրութեան եւ զերագոյն յուզման համար իրենց ունեցած տարփանքովը, շատ մօտ են Արեւելիքի հին պոէտներուն . անոնց բանաստեղծութեան ներգործութիւնը Եւրոպականը կ'առաջնորդէր զէպ ի Իսկական աղբիւրն այդ բանաստեղծութեան, զէպ ի Նոյն իսկ հարազատ իսկութիւնն իր խառնուածքին մէջ թաղուած արեւելեան ասուածութեանց : Այնպէս որ Եւրոպականն այս հատորին այն հոյակապ էջերը որ կը արտոջուտին Արիւն, Ափ մը մոխիր՝ հայրենի օտն, Յիշուակ, Գրութիւն, Արիւն Կ որ կը սեւեւնէ, Հայրենի աղբիւր, Արցունքներս, Խաւար, Ծարաւ, Ես Երգելով կ'ազնւմ մեռնիլ, Սուրիս կայծերուն առջեւ, Ասպետիկ երգը, ինչպէս եւ Իրիշազուօրհին եւ Հայրողիներուն գեղեցկագոյն կտորները — Արեւելիք քնարերգութեան ուղեւճուծն իսկ կը կրեն՝ եւրոպական ճաշակի քուրային մէջ զտուած . բայց իր ինքնութիւնը հզորապէս պահպանելով :

Հերետիայի նուիրած յօդուածիս մէջ, ջանալով բանաձեւել ինչ որ հիմնական տարբերութիւնը կը կազմէ ոտմանքիկ ու դասական գեղեցկագիտութեանց, զիսու կուտայի թէ

Արեւելքի բանաստեղծութիւնը ընդհանրապէս բոմանթիկ է, — բայի պարսկականն է . Նարեանեան, իբր ճշմարիտ Արեւելեան միտք, անխառնօրէն ոռմանթիկ է իբր՛ն աւելի ոռմանթիկ բանաստեղծ չենց ունեցած, նոյն իսկ անոնց մէջ որ պատմականօրէն « ոռմանթիկ » կոչուած չբջանին ապրած են . իր արուեստը քաղարձակ ներհակն է դասականին : Մեր Ակնը կրնայ պարծենալ որ տուած ըլլալէ յետոյ այն հրաշալի դասականը որ Քուչակն է, մեր օրերուն մէջ տուաւ Հայութեան՝ այս հերարձակ, մրրկադուռնու փայլաճառայտ՝ ոռմանթիկը՝ որ Նարեանեանն է :

Ահա քանի մը հատուածներ . Լ'ն աղուորներէն եւ որոնց մէջ Սաղմոսերգոյին ցուագին ու միանգամայն հրաշունչ քնարերգութիւնը կը վերապրի կարծես .

Աւա՛ղ, առաջ արեալոյս մը կար որ փայտութեամբ կը ծագէր,
 ու իմ յախտեմական երազս երգանկօրեմ
 Անկեց ինձի մտածումիս համար ծաղկադուսեր կը յօրինէր
 Եւ նպակներ իմ բաց ճակասիս եւ ֆնարս մանկական .
 Աւա՛ղ, առաջ արեալոյս մը կար որ բուրասանի նման կը ծաղկէր,
 Երբ անմեղութեան աւազանը հայելին էր իմ հոգիիս,
 Երբ լինեալս եղեգները իմ ետեւիս մեզդն խաղաղութիւնը կ'երգէին . . .
 Երբ մայրական թոյսին սեփեմները յախրացումն էին Երբունցեմուս,
 Երբ աղամանդէ լուսնկան առանխալ էր եւ մտածումս անագին,
 Եւ կապոյտ խորութիւնը անբային ջուրեղուն
 Աստուածային ապարանն էր իմ դողաջուռն եւ պասանի ստուերիս . . .
 Բայց այսօր, բայց այսօր, ես այդ ամեհուն առջեւեմ
 Սարսափահար եւ այուրներս փակած կը փախչիմ,
 Վասն զի գիտեմ որ բոլոր արեալոյսները Նուիրական հողին
 Տարիներէ ի վեր մեր արիւնքն են կարմիր .

. . . Հայրենի տուն, հուսաս՝ որ մահես յետոյ
 digitised by

Քու աւերակներուդ սեւին վրայ՝ իմ հոգիս Պիտի գայ, որպիս աստակ մը արագիւր,
 Իր դժբախտիք երգը եւ արցունքը լալու :

Բայց ո՛վ պիտի բերէ, ո՛վ պիտի բերէ, ըսէ՛, Քու արբազան մոխիրեղ տփ մը մոխիր,
 Մահուան օրը, իմ քրտու դազաղիս մեջ .
 Հայրենիս երգողի իմ անխնին խառնելու . . .

Այդ յիշատակը մանկութեան ցինջ օրերուն՝ Ակնայ զուարթ հովիտներուն մէջ ծաղկած, այդ յիշատակը որ կը ցցուի՝ կէս-իրական, գրեթէ երազային եւ անով աւելի եւս յանկուցիչ, ու հրապուրով մը որ անգութ է որքան քաղցր՝ երբ կը շողայ աղջամուղջներուն վերեւ Աղետքին որ եկաւ ծանրացաւ նայրենիքն բոլոր ծաղիկներուն, աղբիւրներուն ու արշալոյսներուն վրայ, այդ յիշատակը հին օրերուն որոնք՝ որքան ալ չըլլային օրեր աղատութեան՝ գեթ խաղաղօրէն կը թաւալէին նայրենի հողին գորովոտ քաղցրութեանը մէջ, Նարեանեան յաճախ կ'երգէ այդ յիշատակը՝ զմայելի շնչուտութիւնովս « Արքունքներս » առկին կամ մանուսանդ « Հայրենի աղբիւր » ին մէջ, հնդիկ քնարերգութեան ամբողջ մաքրութեամբն ու քննչուութեամբը տողորուն .

. . . Չեմ մտցած զիեզ, ո՛վ հետաւոր ու եղբարական աղբիւր .
 Կը յիշեմ՝ երբ կազայի թրջել քու ջուրիդ խորհուրդներուն առջեւ՝
 Իմ երգանիկ զու այուրներս ու նակասս պարծառ Եւ դուն, գորովազուր՝ ազատութեան մտածումին նման,
 Իմ արեւս ու կեանս ու հոգիս կը փայրացնէիր . . .
 Երբ իմ քեւերս դեռ չէին կոտրած սա՛ յուսանասութեան ապարամներէն,
 Երբ նայումսներս ուրայութեան կը փակէի՝
 Մեզուած յարթանակներու արեգակին ի սես . . .
 Չեմ մտցած այն առուակը ոսկին մամուռով Որ քու երգիդ հասանքին առջեւ կ'ակօտուէր,
 Եւ ես մանկական փայլերովս՝ երազելեմ՝
 Իրեն ճամբէն արտփանցով ու գնմալութեամբ կ'երթայի,
 Ինչպէս կ'երթան անոնք որ սպասուած թոյսին կ'ուզեն հասնիլ .

Բայց դեռ կը հասի՞ս արդիօք. ո՞վ հայրենի աղբիւր, Այնչափ յսակ որչափ եր արեալոյսն իմ անցնալիս Գեռ վնի՞՞ս են արդիօք սա ջուրեղ ճին օրերու, և. Բու ձայնդ դեռ ե՞րզ մըն է քե աղաղակ մը վե՛ճի . . .

Եւ չեկա՞մ արդեօք, բո՛ւ, չեկա՞մ, մեր արհաւիրքի օրերուն մեջ,

Գառնացնելու Բու պարծառութիւնդ այրմանդէ, Խմբներուս անմեղ արշունքն՝ Բանի մը կարիչ արիւն . . .

Ու կարգացէ՛ք այն սքանչելի էջը որ Գրուքիւն տխրողը կը կրէ . անոր մէջ ՊայտաՌեան դասն հեզու՛թեան մէկ արձագանքը պիտի լըւէ՛ք . Յորտի աղաղակն յիշեցնող չեղտի մը խառնուած .

Տե՛ր, հիւանդներուն եւ լնուածներուն սնարէն Ոճրագործներու ու իրենց սուրերուն սարսափը հեռացուր, Եւ ջուրեղը բող քիչ մը իրենց կասաղութիւնն հանդարտին, Ռոպիս գի մահապարտները, սախումբի մուտուն մեջ,

Թեեւ Բեյի անթելով, բայց գոնէ խաղաղութեամբ պզկարին . .

Եւ բուսուներու անհամար սանիքներ գիտեմ Ռոնց սաչ ազնուական սերունդներ բազկասրած՝ Գու աւետարանական ու խառնեալ ցարեանիդ Ու սպիտակ ու երբեք չհասնող գրութեանդ կը սպասեն . .

Չարիքիդ ոգիներ, անաւարիկ, դաւեեր հողիհեյցին Ու անա արիւնը Արարածին կասարներ կարմրցուց . . . Ու անաւարիկ որ դժոխային մանգաղներդ սակիէ, Անմեղներու վիզերուն է ի խնդր հորիզոնին մեջ կը զպարտին . . .

Բայց սնունդ որ եարձանեանի ամբողջ գործը չեն ծանչնար, այդ կարոնե՛րն պ՛տը չէ են . Թաղարն թէ այդ բանաստեղծը ներկային ցաւը որդայու կո՛մ անցեալին յիշատակներուն քաղցրութեան ոգու մո՛ղն արտաստեղու մէջ յամենցող մըն է . Իր երգին հիմքը՝ տարփողումն է պոչքարին, ճիշն է վրէժին . աւետումն անհրաժեշտ յաղթանակին . — Ընդհակառակն՝ հոս այս հատորին մէջ՝ առաջին անգամն է որ քնար-

երգակը, մերթ խանդաղատած՝ Իրզանքի պահերուն ստին խորերէն բարձրացող քնքուչ ձայներէ, անձնատուր կ'ըլլայ այդ կաթողին քրտազեղու մեղերուն . դիւցազնական ուղմերոր չ'ուշանար որոտալու, հո՛ս այ, կազմելով միշտ գերագոյն երբը այդ քնարին . չէ՛ որ ինքն իսկ բանաստեղծը, զմայլիլ ջերթուածի մը միջ, կը գոչէ .

Մուսուսներու մոխիրին մեջն է որ զեն պսամբեյի,

Ո՞վ երկբայելի, Եսանուր ու սնոյն Ար . . . Ոչ ալ զեն երգեյի, ո՞վ երկիմներու անդուսկան կապոյս . . . Ոչ ալ զեն, Արեւելք, ասուականու եւ Բուսներու ծննդալայր, . . . Ոչ ալ ձեզ, Արեւմուտքի թեալապօս Ոսաններ, ուր Մեծերը կը ձնանին . .

Ոչ ալ զեն, մեհենա՛յան անտաներ եւ վիտակուսուր բարկաբլինն սարսափանար ծախեր . . . Ոճերուն սակ աւերակներ եմ տեսնո՛ւմ, եւ լուսամուտես դուրս հազարաւոր միւղուածներ . . . Եւ սուրեր տղայցին . . ձգեցէ գիս, ո՞վ օխարութեան կապաններ, դեռ սուրեր կը տղան . . . Եւ բանաստեղծի աչուրներս արի՛ւն, արի՛ւն արիւն է որ կը տեսնեն . .

Հոյակապ էջեր են՝ այդ շարքին մէջ՝ Ուսուար, ուր երգիչ-մարտիկը՝ կարծելով մահը մտալուստ՝ զինակցի մը կը յանձնէ իր հրաժեշտի խօսքերուն հետ՝ իր վերարկուն, իր ցուպը, խաղողի ողկոյզն ու հաղը՝ հայրենի հողէն բուսած, ու քնարը եւ սուրը . — Ծա երգելով կ'ողջեմ մեղերիդ, ուր զինուոր մը՝ երթալէ առաջ նետուի կուրն մութ ու իրասուար խորհուրդին մէջ՝ երգ մը կը հայցէ սուրբ պայքարը երգող բանաստեղծին . եւ մահաւանդ Սուրիս կայծերուն առջևը, խորիտ փառաբանութիւն մը անարդարութեանց վրէժնողիք Սուրին .

...Նախնիներես մինչեւ ի՛նձ Բու տղիւններդ անա կ'երկարին, Ո՞վ իշխանական, անաւոր, նեւարիս ու բարեկամ Սուր,

Ու սնարիս երազներուն ու կեանքիս երջանկո-
 քեանցը մեզեան
 Միտս մահավճիռը գտած եմ եւզ դարանակալ
 սնիրին...
 Եւ կը սիրեմ զեզ, դուն՝ Արդարութիւն եւ բար-
 բարոս,
 Դուն որուն կայծկեալը սոսկում մըն է եւ խա-
 խոյս մը մ'ըմպամայն,
 Դուն որուն ժանգը անհաւելի պարտութիւն մը
 ամօրաբեր,
 Դուն որուն դարպարը սերձացում մըն է զեզ պառ-
 տազ ձեռներուն...
 ... Եւ այսպէս մերկ ինչպէս ճիւղայ, իմ դողո-
 ջուն եւ զայրացկոտ ձեռներուն մեջը լսեմքս,
 Բու լուսեան կայծերովդ երգեալուն է՛ն յարակամը
 կ'երգես,
 Եւ շարժումեղ եւ շունչեղ եւ շողունեղ անաւա-
 սիկ սը դուրս կը ժայթ'ի
 Կոխիկն ֆարգը, ազատութեան՝ բուրմունքը եւ
 փառքը կերթն մարդուն...

*Այդ շարքին ամենէն հզօր ու տարօրինակ
 էջը — Թէպէտ եւ դժբախտաբար՝ ամենէն անհա-
 լասարն ալ՝ որովհետեւ կան հոն աւելորդ կրկ-
 նութիւններ եւ քանի մը թոյլ հատուածներ, —
 Ասպէսին երգն է, ճապուկ, բոցացալոս, չորմա-
 սլաց քերթուած մը, ուր արար սօսալլաբաթնի-
 րուն կրակէն կայծ մը կայ ինկած. երբվարը,
 որուն կ'ուզէ բանաստեղծն իր երգը եւ որմէ
 կը հայցէ զինքը թողնել, տանիլ անցնել հայ-
 րենի հողին մէկ ծայրէն միւսը ու հասցնել մին-
 չեւ Նպաստակը, այդ երբվարը՝ երգչին մտա-
 ծո՛ւմը խորհրդապատկել կը թռի .*

... Միտս ֆառարուս պիտի սուրաս, ո՛վ երիվար,
 Եւ պրճնէ պայտերէկ կայծեր են որ պիտի ծաղկին,
 Ու մեր վագրը բոզ զեզ հերտներուն պէս արբեցնէ,
 Ու հով խմեմ, հովուն նման աննուտեան քեւաւոր:

... Բու կարճաբոյր մարմինդ կեանքիդ կրակին
 կ'եռայ,
 Եւ ֆու ազիդ ջրվեծ մըն է՝ գաւակեղ վար մըրը-
 կանոս,
 Աչներուդ մեզն երկու բունկած աստեղեր կը տղան,

Ու պայտերուդ դոռոյթը զարհուրանք է որ կը կուանէ:
 ... Մտակ չունիմ ձեռներուն մեջ, ազա՛ս եւ դուն,
 Ես միմիայն լսեցիքդ վրան շուտանալալ
 Մտաբերներուն ֆայտութիւնն է որ կը բախիմ,
 Մեղեբու պէս՝ միտդ վրան յորդանոս:

Ոչ ամն ունիս ոչ երասան երախիդ .
 Առաս բաշեղ այիք մը վարս ձեռներուն մեջ կը
 բաւէ,
 Ոտերներս ըզեզ գրկող ասպանդակի պէտք չունին
 Միայն բամբէլ է վրադ, արծաթէ բամբէլ մար-
 զարայետ:

Ես հայրենի հովիտներուն կարօտն ունիմ, կարօտն
 ունիմ,
 Բայց աստուծո՞ր երկնինն սակ կանգ մի՛ առներ,
 երիվա՛ր,
 Բարայրներու առջեւէն սուտերի մը պէս պէտք է
 անցնիս,
 Անտաններէն, հնն սններէն, այգիներէն ալ անդին:

... Ճամբուս վրայ քեւես հին մեռելներ ոտքի
 ելլեն,
 Իրենց պատանքը ուսերուն եւ ձեռներին ինձ եր-
 կարուող,
 Ու մօտեան սառապետայիս՝ ակամջիս վար փառ-
 սալու
 Իրենց սերերն եւ վրեժինն անմուտց, բայց մի՛
 կեմար, երիվա՛ր:

... Ա՛հ, կը պատեմ ես զեզ, անաստիկ որ
 աստուծոն կը թռչիս,
 Կայծակին չափ արագ ես եւ անոր չափ ալ ազատ,
 Հովին մեզեան հովին հետ, արծիւներ ենք ճախի մեջ,
 Ես ասպետը եմ եւ գերիդ, նպաստիկ բարձրացու-
 զիս:

... Ես լսեցի ֆառամբակ շեղ մարմինդ կասարեան
 Որ կայծարձակ պայտերդ, մեր վագրին մեջ մի՛նչիս
 այսօր,
 Բանի՛ անգամ, ֆանի՛ անգամ ոսկորներ էր որ
 փռեցին,

ու բայ կոպերը գանկերուն ինն նպայան. քեսա՞ր դուն :

Ես լսեցի կ'ըսեմ՝ երկարներեք ճարճասխները կըմախնեաւ, Բայց լռեցի : Ես անխօս եմ : Կանց մը՝ առնել երկա՛ր, Հոգիս մէջ հեծեծունես ես կը քալեմ անընդափօտ, Թող զայրայրս մ'իայն ապրի՛, կանց մը՝ առնել երկվար :

... Լուսածողին, վազիրդ մէջ, լեռնալապեփ մը վրայ, Ետ ըմբռնելը պիտի քեսնեմ, Գոր հսկանել, Գոր հերոսներ, Ռեդիները ճառարամեմի՛ն, որ քեմամուքեմ այս դարուն մէջ Արևմտին մէջ եմ ծնած, եւ անոր մէջ զայրացած, եւ արևմտի կ'ուզեմ մեռնիլ :

... Օ՛, արեւոյդը ծաղկեցաւ, ես ասպեզ եմ եւ գերիլդ, Զարիվերը դժուարին է բայց հազարի հող հաւունջ, Պե՛տ է քաշիլ. ճի՛գ մըն ալ. հուրերուն հետ աւաւսոյն : Կանց մը՝ առնել, ես ծաւաւ եմ՝ ինչպէս եւ դուն՝ յարդուքեմս :

Դիւցազնօրեակին առթիւ զրած յօղուածիս մէջ՝ ի վեր հանելէ յետոյ այդ քերթուածին մեծ արժանիքները, նկատած էի քանի մը մանրամասնութեան թիւրութիւններ. այս հատորին մէջ Եւրոպական ինքզինքը կը յայտնէ անհունապէս սակերի կատարեալ : Լեզուն աւելի մաքոր է, աւելի հարազատ ու ճոխ հայերէն, կարծես շարժաններու լեզուն՝ աշխարհաբարի մէջ իր ամբողջ՝ ծիրանիլի ու ուկիւմի վերակերպու-նացած : պատկերները, նոյն իսկ կը տարբերուակ են, ճիշդ են գրիթէ մշտ, սուղին յարմար, եւ ճաշակով արտայայտուած : Կարելի է նկատել սուղ սուղ փոքրիկ բիծեր, բայց այդ բիծերը շատ քիչ են եւ կը հալին ամբողջին լուսավառ դեղիցկութեանը մէջ :

Տաղաչափութեան մասին՝ Եւրոպականներու պահպանած է իր նախասիրութիւնը այն տեսակ մը « ազատ ոտանաւորին » համար, որ, ինչպէս

բանած էի արդէն, ոտանաւոր չէ բնաւ, այլ քերթողական արձակ. բայց այստեղ՝ Լուսալորն կտորներուն մէջ՝ այդ արձակը շատ աւելի ներգրանակ է, եւ զմայլելի կերպով կ'երգէ այն ամբողջ թուականն, լախ, անհաշկանի, քըմայքտա երաժշտութեամբ զոր արձակը կարող է սուլ, ոչ միկ գարդաղութիւն, ոչ միկ կարծրութիւն ու ոչ մէկ դոնեկութիւն կամ ոտակութիւն չեն խաթարել տողերուն ազար զընացքը, որ կը սահի ազատ բայց զան շարժուածով մը՝ վրայէ վրայ գրած տուող ալիքներու պէս : Գնահատելով հանդերձ ինչ նրապար որ ունի այս սարձակի երաժշտութիւնը՝ ոչ որ արդէն Եւրոպականէ ասով՝ դիտելու ուրիշներ որ փորձած են մեր գրականութեան մէջ՝ առանց տողերու՝ ոտանաւորի ձեւ սուլու չեմ կրնար սակայն դաւ շայտնել որ Եւրոպականն այդ ձեւին մէջ սահմանափակած լրջայ իր ներշնչմանց արտայայտութիւնը. Հանրի առ Մինիելի իսկ, ազատ ոտանաւորը պաշտող, յաճախ կը գրէ կանոնաւոր ոտանաւորով, իսկ վերաբերունին ազատ ոտանաւորը արդէն չափազանց կը մտնենայ կանոնաւոր ոտանաւորի : Ազատութիւնը ուկի թանկագին է եւ աւելի ճոխ սցւղին քիւր կուտայ՝ երբ գեղեցկութեան ու ներգրանակութեան բարձրագոյն աստիճանի մը հասնելու համար տուրեւտագող ինքնակամօրէն իր ներշնչութիւնը կը ճկեցնէ ու եւ աստիճանով՝ բայց վերջապէս գոյութիւն օրեցօր համաշխարհական մը :

Եթէ Եւրոպականն չի համակրի ոտանաւորի չափազանց կանոնաւոր ձեւերուն, թող դէթ փորձէ այն ձեւերը՝ որ միշտ ոտանաւորի սահմանին կը պատկանին՝ բայց աւելի սղտու կանոններու վրայ հիմնուած են, մեր հին հայկական — թի՛ գրարար եւ թէ աշուղական — բանաստեղծութիւնն ա՛յնքան հարուստ է այդ կարգի տաղաչափական ձեւերով, որոնցմէ մեր բանաստեղծութիւնը զաւալի է որ բնաւ կամ շատ քիչ է օգտուած, մեր հին բանաստեղծութեան մէջ՝ տաղաչափութեան բոլոր ձեւերը եւ աստիճանները կան, ամենականոնաւորէն մինչեւ ամենաազատը, մինչեւ կշռաւոր արձակի մտեցողը, ու նոյն իսկ այն ինչ որ կ'ընէ Եւրոպականն, նո՛յն իսկ ան, եւ հոյակապօրէն ուղորտած : Արդէն ինչ որ կը մեղադրեմ իրեն,

այդ ձևը՝ որ իր լայն գեղեցկութիւնն ունի՝ գործածելը չէ, այլ անոր մէջ սահմանափակուելի՛ է. ստով իր տողերուն երաժշտութիւնը տեսակ մը միակերպութեան դատապարտելը:

Կայ սակայն կէտ մը որ պէտք է մեր բանաստեղծներուն ուշադրութիւնէն չլրկիւի. արձակի մէջ, նոյն իսկ քերթողական արձակին մէջ, կրթք պէտք չէ խոսնել կանոնաւոր տաղաչափութիւնը. կը յիշեմ կարդացած ըլլալ Անարտիստի եւ Վ. Փարազեանի արձակ քերթութեաներ, որոնք՝ թէպէտ արձակի ձեւով գրուած՝ ծայրէ ծայր՝ գրեթէ անխառնօրէն հագումակ Փրագնիք կազմուած են. քերթողական արձակին երաժշտութիւնը ուրիշ է, եւ այդ կուռ ու միակերպ համաչափութիւնն չէ որ կը կազմուի, ընդհակառակն. իսկ աւելի անսխալօք է արդիւնքը երբ կանոնաւոր ոտանաւորով տողերէ յետոյ՝ միւսնոյն քերթուածին միեւնոյն տունիս մէջ արձակին անկանոնութեանը աներաժշտական անակնկալին կը հանդիպի մարդ. այդ սխալը գործած է Եարճանեան Ասպետիս երգին մէջ. քերթուածը կը սկսի երեք տողերով որոնք կանոնաւոր տաղաչափութեամբ գրուած են, թէեւ տարանման չափով.

Արեւն ելաւ, երիվար՝, եւ մնիսու մի ժամն է այս, 4—3—4—3) .
Ըսպասէ որ ոտքս անցնենմ ապանդակիդ շո-
ղարձակ 4—4—4—3) .
Աչքերուդ մէջն իմաստուն յըպատակըս կը կար-
գամ 4—3—4—3) .

Բուց անս վարժուելէ յետոյ այս համաչափ տողերուն, կը տեսնենք մեր դէմը չորրորդ տողը՝ որ ամէն չափէ դուրս կը ցտարէ ու « կ'ար. » տունին մինչեւ այդ կէտն ընդգրկած կանոնաւոր երաժշտութիւնը.

Օ՞հ, ի՛նչ ցնծութիւն ցնծութիւնս, օրհնեալ ըլլաս,
երիվար:

Այդ ամբողջ քերթուածին մէջ այդ սխալը կ'երեւայ ծայրէ ծայր. եւ անդրակի ըստ — կանոնաւոր տաղաչափութեամբ գրուած տողերը այնքան գեղեցիկ են, որ ցուս աւելի կը շեշ-

տուի տեսնելով որ Եարճանեան չի փորձեր իր քերթուածները — զէթ երբեմն — ամբողջապէս հիւսել այդ կարգի տողերով. եւ, ինչո՞ւ մեղքս պահեմ, որքան ալ քերթողական արձակը, ազատ ոտանաւորը կը սիրեմ, ես համոզուած եմ որ քնարերգութեան ամենէն հոյակապ ձևը կանոնաւոր ոտանաւորն է, ճայտիկ ու լայն ու զւարճո՞ որքան ուզէ՞ք ամբողջ միտք անսխալ, համաչափութեան հնազանդ. եթէ Եարճանեան համոզուած չէ ասոր, թող իր իսկ այդ կարգի տողերը զատէ, եւ ետեւէ ետեւ կարգայ. անոնոյ՛ մէկ քանին կ'ը յիշեմ ստորի, հատորին է՛ն սալուուր տողերն են — իբր «տող», իբր երաժշտական Փրագ.

Հովին մայր բեփոր մըն է որ կը հնչէ հեռուներէն,
Անտուններ օսի եղան պատերազմի վազեցու պիս.

Տեսէք սա քատակը .

Անջրպէսն անմայրածիր բոխիլդ առջեւ կը մեռնի,
Ու քաղաքներն մեղաւոր քայլերով սակը կը խո-
ճարիին .
Ազուսներու սեւ երամներ քու հոսանքդ դողաւոր,
Անպերուս մէջ, ամպերուն մէջը կ'ապաստանին:

Վերջուցէք վերջին տողին աւելորդ ու ան-
ներդաշնակ ըր (մէջը), եւ երկրորդ տողին մէջ փոխեցէք երկու վանկ, « Ու քաղաքները մեղաւոր քայլերուդ տակ կը խոնարհին . » կ'ու-
նենաք զմայլելի տողեր, եւ քակը կը-ին ան-
ներդաշնակութիւնն ալ կ'անհետանայ:

Այս նկատողութիւնն ըրած ատենս, ուս-
րակոյս չունիմ որ Եարճանեան արդէն ինքնին պիտի դիմէ օր մը դէպ ի « բուն » ոտանաւոր. « զէպ ի ճշմարիտ « լեզուն աստուածներուն ». իրեն պէս արուեստագէտ մը չի իրար չձգտիլ դէպ ի գերագոյն քաղցրութիւնը եւ կատարե-
լութիւնը իր « տող յերուն »: Ապետին կը-
դր »ին « խառնուրդը » թելադրական է. հելթին
ընտ թիւնը կարծես քնադղաբար մղած է բանաս-
տեղծը՝ հակառակ քերթողական արձակով դրու-
լու իր որոշման՝ ոտանաւոր մեծեղը: Ու չէ՞
որ չո՞ղ երգուած ճայրապալաջ հփոյգն իսկ,
գերադրական պատկեր թիւուոր ազատութեան,
իր « քուս ստիպակ » արչուին մէջ կ'արձակէ

երթաշտու թիւն մը յստակօրէն « կշռուոր » :

Ռեքրտո Պերպրեան . — Ամենախոր ցաւով իմացայ Ռէթլուս Պերպրեանի մահը : Հօգոր ու ազնիւ դէմք մըն է որ կ'անհետանայ : Աղքատ ընտանիքի մը զաւակ , Հասգիւղի թաղային վարժարանէն ուրիշ օ եւ է դպրոց յստանած , այդ կուռ նկարագրի եւ թափանցող մտքի տէք մարդը՝ ինքնուսուժեամբ՝ տիրացած էր բազմակողմանի հմտութեան մը : Իր կամքի ու ժովն ու իր դաստիարակի մեծ կարողութիւնս ներուրը միայն հարուստ , յաջողած էր հիմնել քոլէժ մը , որ լաւագոն կրթական հաստատութիւններէն մին հղաւ Պոլսոյ ու հարկւրաւոր զարգացած եւ ազգաւէր երիտասարդներ հասցուց ազգին : Մամուրեանին պէս՝ ազատամիտ պահպանողական՝ մըն էր ինքն ալ , եւ այդ ուղղութեամբ գործած է ու օգտակար եղած է ազգային կեանքին մէջ : Շիտակ , ուժեղ ու ազնիւ նկարագրով մարդ մըն էր , խորապէս համոզուած այն սկզբունքներուն որոնց յարած էր , խանդավառօրէն 'նուիրուած՝ հանրային գործունէութեան , խոր , բուռն , համակ ու մանրանկէ , թիչ մը գարգամակաւոր պատուամով մը լեցուռ գէպ ի ամէն ինչ որ « գեղեցիկ է , բարի եւ ճշմարիտ » : Այս բաներու երբորդութիւնը կը սիրէր յաճախ կրկնել , իր նշանաբանն ըրած էր զայն , — եւ որովհետեւ չափազանց յաճախ կը կրկնէր իր գրուածքներուն մէջ , ինձի պատահած է աստեղով՝ զինքը ծաղրել ստոր համար . հիմա ասանքն օ եւ է կատակի է որ կը ինչով այդ երեք ազնիւ բաները՝ իր մասնունան առթիւ . Պերպրեանի իրապէս կը սիրէր այդ երեք բաները , եւ ապրեցաւ զանոնք . եւ իր շիրմին լրայ այդ երեք բաները պէտք է քանդակուին իր անուրին հետ , որ պիտի սիրելի մնայ Հայոց որքան սիրելի ըլլան « ճշմարիտ » , իր գործերն ու գեղեցիկը : »

Իրք ուսուցիչը՝ ունէր մեծ յատկութիւններ . գիտէր սիրցնել իր աշակերտներուն գրականութիւնը , մեծ ազնիւ գրականութիւնը . աւելնոտ , հետախոյն ու նրբազատ վերլուծումով կը կարդար ու կը բացատրէր անոնց վարպետներու էջերը ինչն փոթի՝ հիթէ , իր անձով քիչ մը շատ լեցուն , իր գործերն ալ կը կարդար յաճախ ,

չափազանց յաճախ , մեծ վարպետներու էջերուն հետ . . .) : Իր վարժարանէն ելած են ստաղանաւոր գրողներ , Բաշլեան , Շաքլեան , Մարճանեան , Վ . Տիրանեան , Միքայէլ կերեան . Չորաբեան , եւ . այդ գրողները արտաքին տարրեր եւ նոյն իսկ ներսակ ազդեցութիւններով կազմուած էին քան Պերպրեանի գեղեցկագիտական ուղղութեամբը . բայց անոնք ամենքն ալ հոն՝ Պերպրեանի յարկին տակ՝ սորված էին սիրել գրականութիւնը , իրենց գրական անձնաւորութեան զարթնումը այնտեղ զգացած եւ իրենց մասուր զարգացման նախատարրերը այդ վարպետին ձեռքէն ստացած էին . եւ այդ պէտք է հաշուի առնուի :

Պերպրեան ծանօթ էր նաեւ իրրեւ ատենարան . իր նշուռ գեղեցիկ ձայնը , իր խօսքի մեծ դիրուութիւնը եւ վայելչութիւնը , հմտութիւնը եւ ձեռնբերէցութիւնը որով կը խօսէր իր ընտրած նյութերուն վրայ՝ զինքը Պոլսոյ լաւագոն պերճախօսներէն մին կայտուցած էին , եւ յարգելի ամենուն , նոյն իսկ անոնց որոնց համար իր ճարտասանութիւնը թատերական եւ մերթ օւտուցիկ բան մը ունէր :

Իր գրական գործը , հակառակ բոլոր վերապատմաներուն զոր կարելի է ընել անոր մասին , ունի իրական արժանաբար . իր լեզուն ծայրաեզրէն արուեստական էր , խառնուրդ գրաբարի եւ աշխարհաբարի , իր ոճը յաճախ « գրեական » էր քան ինքնարուեստ ու բնական . բայց անհնար է իր մէջ չտեսնել ներհուն միտքը որ շատ բան ուսումնասիրած եւ ըմբռնած էր , որ գիտէր գրելու արուեստը , եւ որ միշտ համոզուած ու յաճախ խանդոտ մտածման մը տպաւորութիւնը կը թողար . իր ոճը , շատ հեղ ծանր ու մերթ ճոռոմ , երբէք տափակ չէ . Պերպրեանի մէջ կար քանաստեղծ մը , որուեստագէտ մը՝ հետադարձ կազապարին մէջ դժբաղդարար բնադասուած , բայց որ շատ անգամ յայտնած է ինքը ինքը՝ ներքին կրակով մը որ հակառակ ամէն բանի կենդանի կը կացուցանէ այդ « գաթասուրի գրականութիւնը » . եւ մերթ՝ երբ գրողը կրցած է ինքզինքը ազատել ուսուցչին ու հետադարձ լուծելն . նոյն իսկ երեւան բերած է ոճ մը վառվռուն , գունազոյն ու ճկուն . Մարդիկ եւ իրիկն շատ մը էջերը , ճաներէն մէկ քանին պիտի մնան՝ իրենց գաղա-

փարնեցուն ազնուութեամբ, ոճին վայելչու-
թեամբ եւ այսուեւոք, իսկ ամբողջ գործը միշտ
պիտի կազմէ հրահանգին, շինիչ ընթերցում մը՝
նորաձուտ պատանիներու համար :

Վերջին տարիներուն մէջ, Պէրպէրեան
իր մտքին ճկունութեան փայլուն ապացոյց մը
տուտ ընդդիմելով « նոր » երու լեզուն ու նոյն
իսկ՝ գրեթէ՛ գրական ճաշակը . իր աշակերտ
Ինճտային շարժանուրք ու երազերփնեան Նեո-
աշխարհին յառաջաբանը, զոր ինք գրած էր,
հոյակապ էջ մըն էր պատուական աշխարհա-
բարի, պայծառ, հարուստ ու երանգաւոր մը-
տածման եւ ճապուկ, վայելուչ ոճի :

Հայ ուսման/թիւլին ամենէն յատկանշական,
ամենէն պատկառելի դէմքերէն մին էր Պէրպէր-
եան . իր մահը մեծ կորուստ մըն է Հայոց հա-
մար : Իր յիշատակը, յարգանքի մէջ փաթ-
թուած, միշտ պիտի ապրի սրտին մէջ անոնց
որ կը սիրին ինչ որ ազնիւ է :

Անարդար անդրութիւնք . — Յովսէփ Սեբաս-
տայիի երկու բանաստեղծութիւնները որ հրա-
տարակուած են Անանիսի այս թիւին մէջ, ի
յայտ կը բերեն թարմ ու կրակոտ միտք մը, որ՝
արտայայտութեան մէջ դեռ խարխափոտ, բայց
զգաշմամբ, երեւակայութեամբ ու պատկերներ
գտնելու ձիրքով հարուստ, կը խոստանայ երկ-
րորդ Վարուժան մ'ըլլաւ : Կը մտքով մտակայն
որ ըլլաւ — եւ կարող կը կարծած զինքը —
ինքնատիպ բանաստեղծ մը ինչպէս Վարուժանը,
եւ ո՛չ Վարուժանի յովողակ ճետեւող մը. ասի-
կա կ'ըսեմ որովհետեւ Վարուժանի ալիքցու-
թիւնը բաւական զգալի է այդ բանաստեղծու-
թեանց ոճին ու նոյն իսկ տաղաշարութեան
մէջ : Ինչոյ ինչ որ ամանաբարպէս կ'ուզեմ
մասնակէ ընել այդ բանաստեղծութեանց առ-
թիւ, սոյն մէկ քանի խորհրդածութիւններն են
զոր անոնցմէ մին ինծի կը ներշնչէ : Այդ
քերթուածին զաղափարը երրորդ անգամն է որ
կ'երեւայ մեր գրականութեան մէջ . է՛ն առաջ,
Պարթեւեանն էր որ Ոսայիո նորապէսպին մէջ
զայն արտայայտեց, յետոյ՝ անանուն գրող մը
կընկեց զայն նորապէսպի մը մէջ զոր Դրոշակը
հրատարակած էր . այս քերթուածը կ'երրոր-

դէ զայն : Հաւանական է որ Դրոշակի վիպա-
գիրն ինչպէս եւ Յովսէփ Սեբաստայիին առանց
Պարթեւեանին էջը ճանչնալու՝ ինքնաբերաբար
յղացած են այդ զաղափարը, որուն՝ արդէն
իւրաքանչիւրը քիչ մը տարրեր ձև տուած
է : Պարթեւեան ցոյց կուտար հայ աշխիլ մը,
որ՝ Բիբոէ մը բուժաբարուած, ծննդաբերու-
թեանն անմիջապէս յետոյ՝ նորածինը սոքերուն
տակ կ'ստնէ ու կը սպաննէ . Դրոշակի վիպա-
գրին հերոսուհին, միևնոյն պայմաններուն մէջ,
իր ձեռքովը չի կատարեր սպանումը, այլ կը
գոչէ իրեններուն՝ « Սաակեցուցէք շան դաւա-
կը » . Սեբաստայիին սպանման ազազակը կը
դնէ գծապագ մօր բերնին մէջ՝ երբ դեռ զաւակը
արզանդին խոր կազմուելու վրայ է : Գրական
տեսակէտով՝ Պարթեւեանի նորապէսպի գեղար-
էջ մըն էր, եւ վեր կը մնայ նոյն զաղափարն
արտայայտող յովորդ երկու. գրուածքներին .
բայց զաղափարը տգեղ է, եւ անոր յամու վե-
րերեւումը ուրիշ հայ մտքերու մէջ անսխորժ
է ինծի. կ'ըմբռնեմ ցաւը, ամօթը, յուսահատու-
թիւնը, կատաղութիւնը որով այդ զաղիք ու
վայրագ պատմաներուն մէջ ընդարարուած աղ-
ջիկ մը պէտք է գալարո՞ր՝ զգուցի իր ծոցէն
իյնալը անթո՛ւած ու դարձելի համարյոյրի մը
պտուղին . բայց չեմ ըմբռներ որ սյդ կատա-
ղութիւնը, փոխանակ ուղղուելու Բիբոտին դէմ,
կամ նոյն իսկ իր տան պատիւը դաշտապանելու
անկարող հաւ որդամարդուն դէմ, երթն Ժան-
րանակ նաւոր ճակատագրի մը անդիտակից
ծնունդ անմեղ երախտի մը վրայ . այդ յղաց-
ման մէջ աղնուութիւնը կը պակսի Հայ տղա-
մարդը լուս կը համբերէ՛ իր աղջկան, իր քրոջը
լլրճուելուն, ու հայ վրժառութեան զգացումը
ուրիշ կերպով չի յայտնուիր բայց եթէ խելճ
նորածին մը ջախջախելու գիւրին ու անդիտան
արարքին մէջ : Ազնուութիւնը կը պակսի՝ լսի՝
այդ զաղափարին մէջ, պէտք է աւելցնել՝ բնու-
կանութիւնն ալ : Ոչ մէկի հայ աղջիկի այդ վար-
մունքը չէ ունեցած, Բինեներ մօտէն հայ իրա-
կանութիւնը, եւ պիտի տեսնենք որ հայ զեղջը-
կուհին իր քնաղլոյ՛ աւելի ճիշդ, աւելի գեղե-
ցիկ կերպով լուծած է այդ քսանկերի հարցը
քան մեր գաղաղաները . յատկա՛ այդ հրէշային
պայմաններուն մէջ զաւակի տէր եղած հայ աղ-
ջիկներէն՝ ինչպէս ինծի պատմած են Հայոս .

տանցիներ, չկրնալով պահել՝ իբրև իրենց զաւակը՝ իրենց ամօթին ու ստրկութեան այդ ցաւազին ու կենդանի ապացոյցը, բայց եւ միտքերնէն խզ չանցնելով անոր մէջ մազին դրպչիլ, զայն զրկած են՝ զողունի՝ գիւղին եկեղեցւոյն դուռը կախելու, իբր որք, իբր դժբաղդ անծանօթ մը որ հայր մայր չունի, որպէս զի բարի անչորդը զայն որդեգրէ՝ առանց գիտնալու անոր ով կամ ուրկինք ըլլալը :

Ա. ԶՊՊԱՆԵԱՆ

Թ. Գ. — Անահիտի այս թիւին մէջ նրատարակեցի վերջին մասը Ստեփան Փոփազեանի յուշատետրին, որուն առաջին մասերը ըլցա տեսած են այս թերթին նախորդ տարիներուն մէջ : Տեղի պակասը զիս կը ստիպէ յաջորդ թիւին թողուլ այդ յուշատետրին ամօթը գրած յօդուածիս նրատարակումը :



ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ
ՆՈՒԱԿԱՀԱՆԳԷՍ ՄԸ

Ապրիլ 16ի իրիկունը, Փէլէյի սրահին մէջ սեղի ունեցաւ ժողովրդական երաժշտութեան նուագանչանք մը, զոր կուտային Օր. Մ. Բաբայեան եւ Տիկին Շ. Բաբայեան-Լալուա : Օր. Մ. Բաբայեան երգեց հայկական, ֆրանսական, յունական եւ ռուսական ժողովրդական երգեր քրահի չափ, եւ տիկին Շ. Բ.-Լալուա դաշնակի վրայ անցն այդ չորս ազգերու պարի եզանակներ :

Ունկնդիրները, որ՝ մեծ մասամբ նրախրեալ Եւրոպացիներ էին, չկրմ ընդունելութիւն մ'ըրին երկու տաղանդաւոր արուեստագիտուհիներուն : Մասնաւորապէս յաջողութիւն գտան հայկական եզանակիները . քննադատական յօդուածները որ երեսցան երաժշտական մամուլին մէջ, մեծ համակրութեամբ կը խօսին անոնց մասին : Պ. Լուի Լալուա հմտալից բանաստեղծ

ւթեամբ մը բազդատական ուսումնասիրութիւն մ'ըրաւ այդ չորս ազգերու ժողովրդական երաժշտութեան : Բաբայեան քոյրերը, նուագանչանքսին հետոյ՞, 50 Քր., յանձնեցին Փարիզի Հայկական Միութեան, Հայ սովետներուն ու զարկուելու համար :



ԱԼԵԲԱՆԵԱՆ ՆՈՒԱԿԱՀԱՆԳԷՍԸ

Մայիս 15ի իրիկունը, Տիրան Ալեքսանեան նուագանչանք մը առաւ Պերլիօզ սրահին մէջ, աջակցութեամբ Տիկին Մոնթէօ-Պարիէրի, ՊՊ. Տըվրէէսի, Շառլ Լըվառէի եւ Անտրէ Կայնարի, եւ գտաւ ընդ սովորականին՝ փայլուն յաջողութիւն մը :



ՀԱՅ ԱՇԽԱՏԱԻՈՐԱՅ ՄԻՈՒԹԵԱՆ
ՀԱՅԿԵՐՈՅԹԸ

Մայիս 4ի իրիկունը, Ռեսթորան աը Փարիի սրահներէն մէկուն մէջ, Փարիզի Հայ Աշխատաւորաց Միութեան անդամները հացկերոյթով մը տօնեցին զատկական հիթու՛մը : Հացկերոյթէն յետոյ, նանգանակութիւն մը ըրին ի նպատակ թրքահայաստանի սոյխալներուն . գումարը՝ 30 Քրանք՝ յանձնեցին Փարիզի Հայոց Հոգաբարձութեան :



Le Gérant : FRÉDÉRIC MACLEIN
Imp. D. DOGHRAMADJIAN
18, Rue des Gobelins, l'aris.